

ԳՊՅՂԻՆ ՀՄԿՈՒՄԸ

Ա Ն Ա Ն Ք Է

Ը.

Ձիւն... Անդունդները լեցուցեր... և լեռներուն
կողերն ի վեր... և գառարեուն զոցած վըրան...
Գիւղ մը... հիւզեր՝ համարողներու կարծես նման,
Բըւուրին ոտքը Թաւաւած, ինկած նըկուն...:

Խոր լըռութիւն միապազող գառաին վըրայ...
Հնրմակ ծառեր կը խոնարհին մինչև գետին.
Գիւղ ի քաղաք համարան — անհետ — կը քննանայ...
Վերադարձող կուտութեան իդ մըն է յետին...:

Հորդոներն ճերմակ լուսին մըն է փակեր...
Կեանքը յանկարծ. — Գիւղին վըրայ, կաթիլ-կաթիլ,
Կարմիր լոյսեր, իբրև սրուն, և գուն Թափիլ...:

Եւ կը նային անձկոտ աչքեր գագաթն ի վեր...
— Ձիւնին երեսն երկարած շուքն իր հաւաւոր՝
Գայլ մը, անշարժ, զիւղին վերև կը հսկէ կոր...
ՎԱՆԱՆ ԹԻՔԻՆԵԱՆ

ՎԱՅԻՒՆ ԵՐԳԵՐ

Ա

Լեցուր բաժակըզ գինուով
Ընկեր, վերցուր որ խըմենք.
Խըմենք մինչև որ գինով՝
Մեր մէջէ Եսն ըլլայ Մենք:

Կեանքներնս կարճ է. ախոր
Որտեք ըլլանք, կենդանի,
Ձիւ հրակող խիղճը հըզօր
Հոն մեզ կըտուի կը տանի:

Խըմենք, կարմիր է գինին,
Ընկեր արիւնն է կարմիր.
Մեր շուրջ կակաջ կը հազնին
Կըտուի դաշտերը անձիր:

Խըմենք. — Կենսոյզ անժրպիտ
Ո՞վ հայ ազլիկ սեպուրի —
Խըմենք. — Վաղուան սերունդիդ
Ո՞վ Սանուհի, Վանուհի:

Չարենք բաժակ բաժակի,
Խըմենք փըրփուր առ փըրփուր.
Մեր կուրծքերէն Թող ժայթթի
Հեզնոզ քըրթիւն անհամբոյր:

Մաղբնք այս կեանքն որ մեզի
Համար տանջանք մ'է ապուշ.
Մաղբնք ծաղբանքն ալ, քանզի՝
Պիտի մեռնիւնք շուտ կամ ուշ:

Լեցուր բաժակըզ գինուով
Պէտք է որ սէրն ըսպանինք,
Ըլլանք առ այժմզ գինով,
Քրանի գրացին մեր է նենգ:

ԳԱՐԵԳԻՆ ՎԱԷԻՎԱՆԵԱՆ

Ժամանակագիր մը կ'ըսէ թէ Վարդան
ու Տիրիթ բարեկամ էին : Ուսկից ծա-
գուսն կ'առնէր այս ընտանութիւնը. ար-
դեօք Տիրիթի մայրը Մամիկոնեանց տու-
նէն էր : Ո՛ւր և ի՛նչ դիրքի մէջ հանդի-
պած են անոնք իրարու : Դժբախտաբար
ոչ մէկ ակնարկ բան մը չՅողուր գուշա-
կել : Ես կ'երեւակայեմ որ Մեծ սեպուհն
Տիրիթ ու Մամիկոնեանց նահապետը Տէր
Վարդան առաջին անգամ իրարու հանդի-
պած ըլլան կոզոյովոյի անտառներէն մէ-
կուն մէջ՝ ուր Արշակ հանդիսաւոր որսոր-
դութեան մը հրաւիրած էր գիրենք : Հոն
Տիրիթի տանջուած արտայայտութիւնը
Վարդանի աչքին զարկաւ, որ իր կարգին
մեծ սեպուհին հետաքըքութիւնը շարժած
էր՝ իբր նահապետ այն տոհմին որ ազգին
սպարապետները կու տար : Առիթը կը
փնտռէին իրարու հետ ծանօթանալու ու
միջադէպ մը գիրենք քովէ քով բերաւ :

Վարդան եղնիկ մը կը հալածէր, որ
կ'անհետանար անտառին բաւիղներուն մէջ
խոյս տալով իր դահիճէն : Անտառնը իր
շրջաններուն մէջ եկաւ Տիրիթի առջևէն
անցնիլ : Իր մեծ ու ճիւղաւոր եղջիւրներն
հրապուրեցին Տիրիթը որ իր բարակնե-
րովը ետեւէն ընկաւ : Քիչ վերջ շնչա-
պատ կենդանին գետին կ'իյնար եղտիւրի
մը եզերքը, երկու նետերէ միաժամանակ
խոցուած : Սլաքներէն մէկը Վարդանին
էր, միւսը Տիրիթին . եղնիկին կողէն և
պարանոցէն յստակ արիւն մը դեռ կը վա-
զէր : Վիրաւորուածին քով երկուքն ալ
իրարու հանդիպեցան, քիչ մը շուարած ու
ժպտազին իրարու երեսնայեցան . հասկցան
որ երկուքն ալ նոյն որսը հալածած են,
և այս մտածութիւնը առաջին խօսքը ե-
ղաւ որ յայտնեցին իրարու :

Յետոյ, յետ քանի մը խորհրդածութիւն-
ներ ընկու իրենց որսին վրայ, որ ընդ
հուպ շունչը կու տար նուրբ ու կարմիր
լեզու մը դուրս ձգած, քովէ քով ճե-

մել սկսան ծառերու ստուերին մէջ, իրենց իօսակցութիւնը շուտով դարձաւ այն նիւթին վրայ որ զիրենց կը նեղէր : Վարդան առաջինը եղաւ յայտնելու իր մտածութիւնները Անդոկի նկատմամբ : Անի զգուշաւոր բառերով կը խօսէր . չէր գիտեր ինչ ազդեցութիւն պիտի ընէին իր ունկնդիրին վրայ : Տիրիթ իր դէմքին հանդարտած ու լուսաւորուող արտայայտութեամբ հասկցուց որ Վարդան իր զգացումներուն ընդյառաջ կու գար : Միտքերը զիրար հասկցեր էին, բարեկամութիւնը ու կուսակցութիւնը կազմուած էր : Քննադատեցին Անդոկի և Գնէլի բոլոր խօսքերը, գործերը և զանոնք գտան նենգաւոր ու դաւաճան : Գնէլ ու Անդոկ դաւաղութիւն մը կը նիւթէին Արշակի դէմ ու բոլոր Արշակունեաց :

— Կը գարմանամ, դիտեց Տիրիթ, ինչպէս կրցեր է Անդոկ այնքան դիւթիլ Գնէլը, մինչեւ չթողուլ անոր իմանալ որ իր իսկ շահուն դէմ կը կուտի :

— Փառանձեմը տես՛ր ես, հարցուց Վարդան պատասխանի տեղ :

— Անունը միայն լսեր եմ, պատասխան տուաւ Տիրիթ, զսպելով իր այլայլութիւնը :

— Ես քեզի խորհուրդ կու տամ աւելի յառաջ չեթալ :

Տիրիթ հարցական աչքերով Վարդանի երեսը նայեցաւ :

— Կը վախեմ, ըսաւ Վարդան, որ դու իսկ ըու շահուող դէմ կուտիս, եթէ զանի տեսնես : Անդոկի ուժը իր աղջիկն է :

Վարդանի շեշտին մէջ կար կարեկցութիւն, հեգնութիւն, նախանձ և ընկճուում միանգամայն :

Տիրիթի ներսը անդիմադրելի տենչ մ'ընկաւ Փառանձեմը տեսնելու :

Թ .

Տիրիթ Փառանձեմը չէր տեսած՝ երբ Հայաստանի մէջ արդէն ամէն մարդ անոր վրայ կը խօսէր : Այս կէտը զիս շատ կը

շահագրգռէ, և կը դժուարիմ մեկնութիւն մը տալու : Բոլոր հանգամանքները կը պահանջեն որ Տիրիթ Փառանձեմը տեսնէր, գէթ անոր հարսանեաց օրը : Գնէլ և Տիրիթ երկու հօրեղբորորդիք էին, որոնց հայրերը հաւասարապէս մնած՝ և որոնց որիչ մերձաւորներուն վրայ տեղեկութիւն չունէին : Իր հարսանեաց առթիւ հրաւիրեալներու ցանկին զուտը նշանակուելու համար ո՞վ ամենէն յառաջ պիտի ներկայանար Գնէլի մտքին առջեւ . անշուշտ, իր հօրեղբորորդին : Եւ եթէ Տիրիթ հրաւիրեալներէն էր՝ Փառանձեմը տեսած պիտի ըլլար, և որովհետեւ ժամանակագիրը կ'ըսէ թէ դեռ տեսած չէր, կը հետևի որ հրաւիրուած ալ չէր :

Ինչպէս մեկնել Տիրիթի այս բացակայութիւնը : Կարելի՞ է մտածել որ պարզապէս անուշադրութեան արդիւնք մ'ըլլայ : Այնպիսի փափուկ ու հանդիսաւոր պարագայի մը մէջ ասի անտեղի է : Ենթադրե՛լ որ գծտութեան արդիւնք մ'ըլլայ : Ինչ էր այն ատեն իրենց տարբայնութեան նիւթը . նախանձորդութիւն մըն էր, թէ իրենց կամ իրենց ընտանիքին մէջ զէպը մը անցած էր :

Փառանձեմը տեսնելու համար, ուրեմն՝ Տիրիթ համարձակ չկրնար երթալ Գնէլի տուն : Հպարտութիւնը կ'արգիւէր զինք, ընկճուած մը պիտի երեւնար, և եթէ կուհել թողութ որ մասնաւոր ուշադրութիւն մը ունի Փառանձեմի համար... պէտք էր զաղտնի ընել, զաղտագողի, ինչպէս կ'ըսէ պատմիչը : Ո՛ր տեսեր է զանի, ինչ դիրքի մէջ . իր պալատը կը կցուէր Գնէլի ապարանքներուն, ինչ որ հաւանական չէ . հարկ եղած է որ ինքը տարբեր քաղաք մը երթալ բնակի անոր մօտ ըլլալու համար : Ուսումնասիրած է անոր ժամերը, հսկած է անոր ճամբաներուն վրայ :

Այն ժամանակները մեր բարքերուն մէջ կանայք աւելի համարձակութիւն ունէին : Հարէմի խստութիւնները բոլորովին անծանօթ էին իրենց . խնձոյքներու մէջ կ'երգեն, դաշտերու մէջ կ'աշխատին, կը ճամբորդեն, նախարարական ամբողջ տուն մը

կը կառավարեն, այլևայլ շրջանակներու մէջ կը նախագահեն, — ազատ զործողներ են: Եւսկ եթէ Տիրիթ գաղտագողի կը տեսնէ փառանձեմը այս կը նշանակէ թէ անի կամ զգուշացուած էր կամ կը զգար թէ դարանակալներ ունի. մարգերուն վերայ իսկ կոխած միջոց կրնար օձի մը հանդիպիլ, ու խոյս կու տար վտանգին դիմագրաւելէ:

Տիրիթ ստիպուած էր զանի տեսնել հնարքներով, այսինքն տեսնել առանց տեսնուելու, աստուածորէն:

Երեւակայիք եմ որ Վարդան քանի մը օրուան համար փառանձեմ իր զղիակը հրաւիրած է: Սպարապետութեան տան նահապետին կողմէ այս վարմունքը շողոքորթող փափկանկատութիւն մըն էր, ու յետոյ իշխանուհիները շատ կը թախանձէին այս բանս: Իր բոլոր բարի կամեցողութեամբն հանդերձ դժուարին եղաւ Գնէլի մերժել այս առաջարկը. թշնամանք մը պիտի նկատուէր ու պիտի կտորէր նախարար մը, որուն հետ արդէն աղէկ հասկցուած չէին:

Կոզոյժովի սրսարանին մէջ տեղի ունեցած տեսակցութենէն վերջ, Տիրիթ անխրտի կը յաճախէր Երախանի բերդը, ուր միշտ բնականաբար ցնծութեան մեծ ցոյցերով ընդունուած էր: Ենթադրած եմ որ այս հանգամանքներով է որ Տիրիթ փառանձեմի մօտ գտնուած է:

Վարդանի հնարք մըն էր ասի Տիրիթը ծուլակի մէջ բռնելու, որպէս զի յետոյ ուզածին պէս զործիք մ'ունենար: Փառանձեմ գիտէր թէ Երախանի բերդին մէջ Գնէլի թշնամին ու նախանձորը պիտի գտնէր: Գիտէին միայն որ Վարդան փառանձեմը հրաւիրած էր, որ Տիրիթ անկողնայ յարգուած հիւրն էր նահապետին:

Այն օրերը զորս փառանձեմ անցուց Երախանի բերդին մէջ, յուլիսի սկիզբներն էին: Հրակէզ տաք մը կը ճնշէր բերդին վրայ: Մամիկոնեան օրիորդներն իրենց պայծառ հիւրը զուարճացնելու համար զբոսանքի ամէն տեսակները կը փորձէին ու կը փոխէին: Կը սիրէին մանաւ-

անդ լրգանքը աւազաններուն մէջ որ կը գտնուէր բերդին ստորտար:

Մտտերու շուքին տակ և վարդանիներով պսակուած աւազաններու մէջ զբօսանքն ու խօսակցութիւնը այնքան քաղցր է աւազուան տաք ժամերուն: Վարդանոյշը, սիկինը, առաւօտ կանուխ հրամայած էր նաժիշտներուն որ որոշեալ ժամանակին լուացուելու սպասները աւազաններուն ըով տանին պատրաստեն:

Յորեկուան տաք ժամերուն երկու նաժիշտ բերդէն վար կ'իջնէին: Թէեւ ստուերախիտ ճամբու մը մէջ էին, այսուհանդերձ կարծրած ու քրտնած էին. նախ որովհետեւ տապը շուքին մէջ ալ զգալի էր, յետոյ որովհետեւ իւրաքաչիւրը զլիտն վրայ սապատ մը կը կրէր:

— Մարդիկ, կը տեսնե՞ս փառանձեմի գալէն վերջ Համազասպուհի ինչպէս պարկեշտ է:

— Մի՛ հաւատար, Լուսին, բնաւորութիւնը չիփոխուիր. անի դարձեալ նոյն գոռոզն է:

— Այսօր աւելի պիտի մահանայ երբ տեսնէ որ ամէնքը փառանձեմի պիտի նային:

— Դու զանի չես ճանչնար. այնքան մեծատուութիւն ունի որ միշտ պիտի կարծէ թէ փառանձեմ հիւր մը ըլլալուն համար է որ կը նախամեծարուի:

— Հազար անգամ աւելի կ'ընտրեմ Ձուիկը, աւելի շնորհքներ ունենալով հանդերձ, աւելի ալ բարի է:

— Անոր ալ մի՛ հաւատար, թերեւս աւելի անտանելի ըլլար, եթէ պատճառներ չունենար բարի ըլլալու:

— Ինչ կ'ըսես, այնպէս փափուկ վարմունք մ'ունի որ...

— Ուրեմն բան մը չ'ես անդրադարձած գալէք ի վեր...

— Գիւղացի աղջիկ մըն եմ, ու գիտես որ ընգմէ դուրս ուրիշ ոչ ոք հետս ընտանութիւն կ'ընէ:

— Եթէ Ձուիկ հոս կը կենայ՝ միայն անոր համար է որովհետեւ իշխանը կ'ուզէ:

— Անահտու՛ւ, ի՛նչ կ'ըսես և ի՛նչպէս վարդանոյշ...

— Կամայց, սաստեց Մաղիկ, մարդ չլսէ. ու հետազօտող աչքերով չորս կողմը նայեցան:

Այս միջոցին անտառին մէջ իւրըտոց մը լսուեցաւ. երկու նաժիշտներն ուշադրութիւննին այն կողմը դարձուցին: Մաներու միջեւ կրցան որոշել ձիաւոր մը որ բերդը կ'ելլէր: Զիաւորը կռնակը իրենց տուած էր, և որովհետեւ ճիւղերն ալ յաջորդաբար նայուածքը կը բեկբեկէին զժուար եղաւ ճանչնալ: Ետեւէն նայեցան, մինչեւ որ անհետ եղաւ: Երկու նաժիշտները չկրցան որոշել՝ բ՛նրդը մտաւ թէ ուրիշ ճամբայ մը բռնեց:

— Քիչ մնաց զմզդ պիտի մատնէիր, Մաղիկ, աղէկ որ կռահեցիր. ո՞վ էր, կարծեմ բան մը չլսեց:

— Ի՛նչ ըսեմ, ըրած յայտնութիւնդ այնչափ նոր էր՝ որ զիս կորսնցուցիր: Բայց չըսիր թէ այս բանս ի՛նչպէս կը տանի վարդանոյշ:

— Ի՛նչ ընէր, խեղճ տիկին, գժտեցաւ, սպառնացաւ, զլուխ բռնեց...

— Յետո՞յ:

— Յետոյ այս կերպը առաւ ինչ որ կը տեսնես, ոչ մէկուն զլուխ կը ծռէ... բայց՝ հասանք, մեր գործին նայինք, հիմայ կու գան, վայ եթէ բան մը պակաս ըլլայ, այն ատեն կը հասկնաս թէ յետոյ վարդանոյշ ինչ եղաւ...

Քիչ վերջ նոյն ճամբէն վար կ'իջնէին վարդանոյշ, Փառանձեմ, Համազասպուհի, Զուհի:

Վարդանոյշ միայն անոր համար կը տանէր Զուհիի ներկայութիւնը, որովհետեւ Փառանձեմ զայն թախանձած էր, և իրեն պայծառ հիւրին դիմաց տիկինը ինքզինքը նուաստացած կը զգար իր լքուածութիւնը յայտնելուն վրայ, ու Զուհիը մերձաւոր ազգական մը կարծել տուած էին Փառանձեմի:

Համազասպուհի առջեւէն կ'երթար. անոր կը հետեւէր Զուհի աջ կողմէն Փառանձեմին որ վարդանոյշի հետ կը խօսէր:

— Մ'ըր պիտի կարգէք Համազասպուհին, կը հարցնէր, հասած է արդէն:

— Հասակը կը խարէ, կը պատասխանէր վարդանոյշ, դեռ տասնութ տարեկան չկայ, այսու հանդերձ կը մտածենք:

— Մտածելու ի՛նչ կայ, ո՛ր պայագատ, պիտի չփափաքէր անոր ձեռքին:

— Ուզողներ շատ կան, բայց զինք դժուար է հաճել. այնքան խրոխտ է որ...

— Ի՛նչ, կը մտածէ աւսարդ մնալ:

— Ո՛հ, հիմայ աւսարդ մնալու շատ վախ չկայ, սեպուհները այնքան շատ են որ ընտրութիւնը կը դժուարանայ: Դուք երջանիկ օրերու մէջ կ'ապրիք, մեր հասածութեան ժամանակ ըլլալու էիք որ հասկը նային: Օշականի կուսին մէջ այնքան բազմութիւն սեպուհներու ընկան որ շատ օրիորդներ, որոնք չուզեցին իրենց կարգէն խոնարհիլ, սխուր կեանք մ'անցուցին ու ծաղիկ հասակի մէջ մեռան:

— Ո՛հ, տաքը ի՛նչպէս ճնշող է, ըսաւ Համազասպուհի ետեւ դառնալով:

— Ահաւասիկ աւազանները, հասանք, պատասխան տուաւ Զուհի ժպտելով, լսեցի՛ր ուրեմն ի՛նչ կը խօսէին:

Համազասպուհի կ'ուզէր զայրանալ բայց ժպտեցաւ:

Երկու նաժիշտները ծառերու շուքին տակ զլուխ զլուխ տուած կը խօսէին, երբ վարդանոյշ գիրենը տեսաւ: Իրենց ըով կը նկատուէին կտուաշէն թարստոցներ զորս ձեացուցեր էին կապոյտ կերպասներ ծառերուն վրայ յարմարցնելով:

Տիկնոջ նայուածքէն ցնցուեցաւ Մաղիկ ու սորի ելաւ: Նոյնը ըրաւ Լուսին:

— Բայց ես ձեզի չըսի գացէք ծառերու շուքին տակ շաղակրատեցէք շատախօս ճպտոններու պէս, ըսաւ վարդանոյշ հեռուէն քալուածքը արագելով, ես ձեզի ըսի գացէք լուացուելու սպասները պատրաստեցէք:

— Բան մը չպակսիր, տիկին, ի՛նչ կը հրամայէք, պատասխան տուաւ ու հարցուց միանգամայն Մաղիկ:

— Ի՛նչ սփածանիլիներ բերած էք:

— Մետաքսեղէնները:

- Շատ լաւ : Սանտրո :
- Փղոսկրէնները :
- Լաւ : Սանդալնե՛ր :
- Արծաթի՛նները :
- Քեզի չըսի՛ր ոսկիները բերել :
- Բայց, տիկին... :

— Դու ձայնդ քաշէ, շինական, քեզի հարցնող կա՛յ, լոկացուց Լուսինը, որ պիտի ըսէր թէ ոսկի սանդալներ չունէին : Կա՛ծիշոր գայթակղած, երեսը նայեցաւ : Բայց արդէն վարդանոջ զայրացած գիրենք դի՛մացէն կը վնասէր : Երկու նաժիշտներն երկայն ատեն իրենց ետեւէն տիկնոջ ձայնը լսեցին որ փառանձեմի կը գանգատէր թէ շատ նաժիշտներ փոխած էր, մէկն ալ ուզածին պէս չէր գտած, բայց այս վերջինները ամենէն աւելի անկիրթներն եղած էին, ու կը խնդրէր անկէ եթէ Արարատի կողմերը քանի մը յանձնարարելի աղախի՛ններ գտնէ իրեն տեղեկացնէ :

— Բայց բան մը չըսի որ, ի՛նչ կար այսչափ բարկանալու, Մարդիկ :

— Կայեւուդ համար զայրացաւ :

— Ի՛նչ, աչքերուս մէջ կարդաց որ իր և վարդանի մէջ եղած գոտու՛թեանց պատճառը հասկեցեր էի :

— Ամէն բան իմացաւ անի : Զարմանալի սրամտութիւն մը կ'ունենան այս տիկիները : Դեռ շատ բաներ ունիմ քեզի յայտնելու, բայց դու դեռ շատ միասնիտ ես : Մեծ տուներու մէջ ամէն տեսակ բան պիտի տեսնես, նոյն իսկ գործիք պիտի ըլլաս, բայց միանգամայն պիտի չտեսնես և պիտի չիմանաս թէ քու ձեռքովդ եղաւ : Եթէ կ'ուզես հոս քու պէտք ես ըլլալ մեծ կեդոնոջ մը . պիտի կրնաս ըլլալ միանգամայն կոյր մը և սուրակն մը, համր մը և շատախօս մը, խուլ մը և քաջալուր մը :

— Բայց անտեղի բաներ կ'ըսես, Մարդիկ : Ի՛նչպէս կրնայի ես չըսել թէ ոսկի սանդալներ չունինք, ես ապուշ մը չեմ :

— Ճիշդն ըսելուդ համար ապուշ համարուեցար : դու պէտք էիր հասկնալ որ տիկինը ճոխութիւն ցուցնելու համար ոսկի սանդալներ պահանջեց, դու պէտք էիր

լուս կենալ կամ ամօթահար մոռնալ ձեւացնել :

— Բայց անկարելի է, չի կեցուիւր այստեղ, ըսաւ Լուսին տաքնապած :

— Ո՛ր պիտի երթաս, հարցուց Մարդիկ ժպտելով :

... Լուսին չէր գիտեր ի՛նչ պատասխան տալ :

— Ամէն տեղ քեզմէ նոյն բաները պիտի պահանջեն. կեանքն այս է, շփոթելու բան չկայ : Տիկնոջ զայրոյթէն ալ շատ վախնալու չէ, և պիտի տեսնես ալ որ կեանքի այս կերպը միակ լաւն է, միակ փնտռուածն ու շահաւէտը :

.

Ժ.

Խոր գիշեր էր : Վաղարշապատ՝ արքունական պալատին քանի մը պատուհանները դեռ լուսաւոր էին : Զահեր կ'արծարծէին թագի տան մէջ :

Մարմարեայ սեղանի մը վրայ, տեսակ մը տապանակի մէջ, շիկակարմիր ամպուսանի մը տակ արքայական թագը զետեղուած էր : Կուրբ բանուածք մը, ոսկիէ պսակ մը որ շատ աղէկ պիտի հանգչէր թագազանգուր գագաթի մը վրայ : Ճակատին վրայ կը ցցուէր զարգամանակ մը, որուն փետուրները արծաթէ էին և ոսկիէ : Մէջտեղը կ'ուռէր օղային թեթեւ գոթէթ մը : Գըմբէթին ծայրը ոսկիէ արծիւ մը դադարած էր : Արքայական թուր չունի թիկունքէն, տարածուած թեւերու տակէն, կը կախուէին հանգոյցներ : աշխարհաւանդն էր, խորհրդանիշ բարձրագոյն իշխանութեան : Ամբողջը ծածկուած էր կապտագոյն անօսր շղարշով մը, որ կը մեղմէր աղամաններու, գմբուսաներու, մարգարիտներու շողշողինը, որոնք ծածկոյթին կապոյտ թափանցկութեան միջեւ կը փայլէին :

Այս թագին դիմաց՝ դեռ կը ճեմէր Արշակ՝ դանդաղ ու մտածկոտ : Կա պարզ պատմուճանով մըն էր : Թագաւորին մորթի գոյնը թուր էր. թաւ, սեւ մօրուքը զինք աւելի թուր կը ցուցնէին, և ան-

դաճումները՝ որոնցմով յուզուած էր, մոայլ կ'երեւցնէին զինքս :

Դիմացը, բազմոցի մը խորը, ընկղմած էր մեծդի, անհեղեղ մէկը, որուն կոպտատարած մարմինը կորսուած էր չափազանց լայն հանդերձներու մէջ, որ անհամար ծալքերով կը խորշոմէին : Աջ ոտքին քովը հագիւ կը նշմարուէր վաղակաւորի մը փայլուն ծայրը՝ որ, յայտնի կը տեսնուէր, ուշադրութենէ վրիպելով դուրս ընկած էր : Խտացած դառնութիւն մը իր սովորական արտայայտութիւնը կը թուէր ըլլայ : Ջահերու նշոյլները ղէմքին վրայ կը կտրէին : Նա երեւոյթն ունէր մտածել Արշակի ըսած ներուն վրայ և սպասել ըսելիքներուն :

— Այո՛, Հայր, — ճեմելը կողմեցնելով ուղղուեցաւ Արշակ՝ Հայրի դադար ընդհատուած խօսակցութիւնը կցելով, — այս ցնորքը ինձմէ այլ ևս չբանուիր, իմ քաղցր տանջանքս է : Մեր խղճի պարտքն է վրէժն հանել մեր եղբայրներուն, մեր արդար փառասիրութիւնն է ժառանգն ըլլալ Պարսկաստանի, քանի որ հոն շիջաւ մեր ցեղին անդրանիկ ճիւղը ու քանի որ մենք երկրորդն ենք : Արշակունիք Սասաններու՝ Տէր իմ ըսին, ասի անտեղի է : Այս թագը ինձի ծանր կու գայ, երբ կը մտածեմ թէ ես միայն անոր համար ունիմ զանի, որովհետև Սասանեանք և Հոռմայեցիք այնպէս ուզած են, առաջինները՝ մեր քծնող ծառաները, երկրորդները՝ մեր խոհեմ նախանձորդները : Երկուքին ալ պարտաւորեալ յարգանքներ ընել, սուրբքեր տալ, պատանդներ տալ, ընդունել իրենց կրօնքը, լեզուն, պատուէրներն ու սպառնալիքները, չունենալ ոչ մէկ կամք, ոչ մէկ փափաք, ոչ մէկ դատողութիւն... և յետոյ... :

Արշակի ձայնը դողաց. հօրը՝ Տիրանի երկու աչքերը դիմացն էին : Ի՛ր իսկ ապագան դիտեց ու բան մը չտեսաւ. ահա ո՛ր խաւար :

— Ո՛չ, յառաջ տարաւ Արշակ, ևս թագաւոր չեմ, ևս ծիրանագգեստ անդրի մըն եմ :

Արշակ վերստին սկսաւ ճեմել, լուռ,

ու մոայլ, աչքերը սևեռած իբրև անտեսանելի, անորոշ բանի մը վրայ, գոր չէր ըմբռնիր և գոր կը վախէր ըմբռնել :

Յետոյ յանկարծակի դառնալով իր խօսակցին ու ձեռքը ղէպ ի թագը երկնցնելով՝ Հայր, գոչեց, կը տեսնեն այս թագը, զայն յաջորդիս պիտի ժառանգեցնեմ կամ ինքնիշխան, ազատ, մեծ ու հզօր թագաւորութեան մը հետ, և կամ պիտի ջախջախեմ զլուսու հետ :

Այս սարսափելի խօսքէն վերջ, անշարժ կեցաւ Մարդպետին առջև, խորագնին ոչքերը յառելով անոր ղէմքին վրայ, իբր թէ ճգնէր հոն գուշակել իր ձկտումներուն հնարաւորութիւնը, և անոր յաղթանալու ժամանակ մէջ նեցուկ մը փրկուէր իր հսկայ գաղափարին :

Հայր կը խորհէր ի՛նչ ընել, լուրթիւնը ճշող էր : Ջահերը կ'արթարծէին :

— Տէր արքայ, ըսաւ ուր ուրեմն Հայր, զգացումներդ հասունցած կ'երևին և վճիռներդ անդարձ, բայց երկիրը կորսնցնելէ յառաջ՝ նախ զայն փրկելու բոլոր միջոցները խորհած պիտի ըլլաս :

Արշակ մեծ շունչ մը առաւ. հասկըցուած էր ու նեցուկներ կը գտնէր :

— Բայց ամէն բանի վրայ մտածել եմ, պատասխան տուաւ հանդարտելով, գործը ինձի շատ յստակ կ'երևի, ինդիրը միայն քիչ մը ժամանակի վրայ է :

— Ի՛նչպէս, հարցուց Հայր, շտկուիլ փորձելով ու աւելի հետաքրքրութիւն կեղծելով :

— Գիտե՛ս, Հայր, թագաւոր եղածիս պէս առաջին գործս եղաւ երկրին կարգերը հաստատել, որ կարծեմ շատ լաւ վիճակի մէջ չէին :

— Ամէն բան քայքայուած էր, կորսուած էինք :

— Աշաւուրջ հսկողութեան մը տակ, պաշտօնէութիւնը, զոր առատօրէն ալ վարձատրած եմ միշտ, ոչ կրցաւ թուլնալ և ոչ զեղծանիլ : Երկիրը հիմայ այնքան ծաղկած է՝ որքան Տիրիթի դարուն, որքան Տիրքանի դարուն : Անկախ ըլլալու համար ուրիշ բան պակաս չէ բայց եթէ իշխաւ :

նութիւնը քիչ մըն ալ զօրացնել և երկու կայսերութիւնները քիչ մը տկարացնել:

— Անշո՛ւշտ , անշո՛ւշտ , հաստատեց Հայր , զսպելով ժպիտը:

— Արդ , յառաջ տարաւ Արշակ ոգևորեալ , դիւրին է մեզի երկու կայսերութեանց ընդ մէջ կոխ մը զրգռել:

— Սաղրանքներու հարկ չկայ , կոխը ինքնին պիտի պայթի , և շատ մերձաւոր ապագայի մը մէջ : Զարը մեր երկրին համար է :

— Ճիշդ այս անգամ այս չարին միանգամ ընդ միշտ վերջ պիտի դնենք : Երկուքն ալ զիս պիտի հրապուրեն , ես թէ՛ մէկուն յոյս պիտի տամ և թէ՛ միւսին , բայց ոչ մէկը պիտի գոհացնեմ և ոչ միւսը : Ահրիմանի բաժին , երկուքն ալ :

— Կնճիւղը հոս է , յետոյ...

— Երկուքն ալ ինծի թշնամի պիտի ըլլան , և բնականաբար յաղթողը պիտի սպառնայ :

— Անտարակոյս :

— Թէ՛ և յաղթական՝ ինք ալ մեծ կորուստներ ունեցած պիտի ըլլայ : Պատե՛րազմ բանալու պիտի վարանի . կամ պատերազմը իրեն ծանր պիտի կռօ՛ւ : Առջևը պիտի գտնէ բանակներ բազմաթիւ , տիրասէր , դիմագրաւ , և անսպառ գանձ մը որ ամէն բան կ'ընէ :

Հայրի աչքերը փայլեցան , պիշ պիշ Արշակի երեսը կը նայէր՝ իբր թէ հոն փնտոել ուզէր անսպառ գանձեր :

Արշակ զգաց Հայրի շուարումը ու ժրպտեցաւ :

— Այո՛ , Հայր , հիմայ բոլոր երկիրը իմա է :

— Իսկ նախարարն՛րը , հարցուց Հայր այս անդամ առանց ուզելու վեր ցատքելով :

— Դու զանոնք պիտի կոտորես եթէ ինծի հակառակին . մատնիչներ են , խոռվարարներ , վատեր , ապերախտներ :

— Արքունի սեպուհները :

— Դու զանոնք մէջտեղէն վերցնելու կերպը պիտի գտնես , անօգուտ արարածներ են , նեղացուցիչ խոչընդոտներ :

— Կղերականն՛րը :

— Դու զանոնք պիտի հալածես . ամենէն մեծ ընչաքաղցներն են , ամենէն մեծ կեղծաւորներն ու ամենէն մեծ... ապիկարները :

Հայր հրճուանք մը զգաց . Արշակ առանց գիտնալու անոր զգացումներուն ընդ-յառաջ կ'երթար :

— Մրագիրս զգեզ հաճեց ուրեմն , Հայր , յառաջ տարաւ Արշակ զուարթացած , անոնց բոլոր հարստութիւններն ու երկիրները արքունի հողեր պիտի գրուին : Իերդիրը պիտի նորոգեմ կամ նորեր շինել պիտի տամ :

— Շատ լաւ , շեշտեց Հայր :

— Բերդերը իմ արհաւիրքս պիտի ըլլան :

Հողերը մշակներու պիտի տամ որ վարեն , և բերքերէն արքունիք պիտի առնեմ որչափ որ ուզեմ :

— Լաւ :

— Մշակները իմ ժողովուրդս պիտի ըլլան : Իրենց արդիւնաւորած հարստութեամբը , առատօրէն պիտի վարձատրեմ զինուորները , պաշտպան պիտի կենամ բոլոր այն խեղճ թշուառներուն որ կը նեղուին իրենց կիներէն , իրենց էրկկնե՛րէն , իրենց դրայիէն , անարգար դատաւորներէն , վաշխառու պարտատէրներէն , բռնաւոր իշխաններէն : Իս ասոնք պիտի կազմեն իմ բանակս :

Հայր հանդարտ մտիկ կ'ընէր . այլայլելու համար ոչինչ նոր չէր գտներ թագաւորին ըսածներուն մէջ . վաղուց արդէն ունեցեր էր ինք այս բոլոր զգացումները :

Արշակ խօսքը ատու աւելի խրոխտ շեշտով մը :

— Երբ իմ մեծ երկիրս այսպէս նուաճեմ , Հայր , բոջխութիւնները աւելի հլու և հաւատարիմ պիտի ըլլան ինծի՛ քան որչափ որ չեն այս անզգամները : Երբ գաստնք ալ շահիմ , Հոնք , Վիրք , Աղուանք , ինքնին պիտի փնտոեն մեր դաշնակցութիւնը հասարակաց թշնամիին դէմ : Եւ եթէ պատերազմը Պարսից կողմանէ զրգռուի , ինչ որ հաւանական է , որովհետեւ

մերձաւոր կոռի մը մէջ իրենք պիտի ըլ-
լան յաղթողը, նկատելով Հոսմայեցոց
երկպառակութիւնները, — բախտաւորու-
թիւնը կ'ունենանք հրապուրելու, որսա-
լու, ոտք հանելու տէրութեան մէջ ծած-
կուած կամ հաւանած բոլոր Պարթևները՝
որոնց սրտին մէջ, արշակունիէ մը գիտ-
ցի՛ր, փառասիրութիւնը երբէ՛ք, երբէ՛ք
չի կրնար մարիլ:

Արշակի գաղափարներու այս մասին
Հայր ցնցուեցաւ: Մտքին մէջ արթնցան
ինչ որ Գնէլէ լսած էր Անդրիկ Գողթան
ղղկին մէջ: Երկուքին ալ գաղափարնե-
րուն մէջ տեսակ մը նմանութիւն կը գրա-
նէր:


Այս միջոցին նախասնենակին մէջ ու-
նածայներ լուեցան: Արշակ լուեց: Սե-
նկին դուռը մեղմով բացուեցաւ ու ներս
յայտնուեցաւ սննկապանը: Թագաւորն
ու Մարգպետը զարմացած ու հարցական
աչքերով անոր կողմը դարձան:

— Տէր Արքայ, ըսաւ Երուզ, մեծ
սեպուհն Տէր Տէրիթի և Մամիկոնեանց
նահապետը Տէր Վարդան ունկնդրութիւն
կը խնդրեն:

Արշակ ու Հայր ափշած իրարու նայե-
ցան, ու միաժամանակ ազաղակեցին, Այս
ժամուն:

Հ. Ն. ԱՆԿՐԿԵԱՆ

Շարայարկի



Ե Ղ Բ Օ Ր Տ Ե Ղ

(Ե. ՊՕԼԻՏԻՑԻՈՎՍԿԱՅԱ — ՄԻՒԱՅԼՈՎԱՅԻ)

Գ.

Անցաւ մի ամիս: Կ'ասես Ալէքսէյը ջրի
տակն է սուզել, չի երևում ո՛չ իզը, ո՛չ
թողը: Ո՛րքան անքուն գիշերներ անցկաց-
րեց խեղճ Մարիան, որքան արտասուներ
թափեց, ենթադրելով ամենատեսակ ան-
բաղդութիւններ, որոնք կարող են պատա-
հել իր խօսնայրին: Կարելի է նա հիւանդ
է, կարելի է վարձանեւել է...

Այդ մտքերի վրայ սարսուռ անցաւ նէ-
րա երակներում: «Կը մեռնի, չեմ իմա-
նայ, որտեղ նրան կը թաղեն», մտածում
է նէ և արտասուները հոսում է առակի
պէս թշերի վրայից:

Յանկարծ զիւղում լուր տարածեց, որ
Ալէքսէյը իր համար լաւ տեղ է ճարել և
ամուսնացել է: Ուշաթափեց Մարիան:
Վերջին ցունը կտրեց նէրանից, նիհարեց.
և վճռեց փախչել Մօսկվա, համոզել Նըշ-
մարտութեան մէջ, իսկ յետոյ — նէ մին-
ջև անգամ անկարող էր երևակայել իրեն,
ինչ կ'լինի « յետոյ »: Ընդ ամենը երեք
բուրիով, որ Ալէքսէյը թողել էր տնային
ծախսի համար, Մարիան ճանապարհու-
րի Մօսկվա ոտքով: Առանց սննդի, հա-
մարեա՛ս առանց հանգստանալու, գնում է
նէ ամբողջ օրը, վերջապէս, տեսնում է
Մօսկվայի եկեղեցիների գմբէթները, նշա-
նակում է, Մօսկվան մօտիկ է, ահա և Գա-
րօգօմիլովսկայա անցափակը (гаража)...
Առաջի ոտիկանին, որին Մարիան դիմաց
հարցով, ո՛րտեղ են Լիպկովի զեւղացիք
իջնում, ցոյց տալից նէրան մի երկար տախ-
տակ է տուն, ներկած դեղին ներկով: Բաց
դարպասից երևում էին երկու կողմից ծած-
կոցներ. նրանց տակ կանգնած էին կա-
ռապանների քառանիւ թրթրակները: Բա-
կի՛ մէջ տեղը, թրթրի և ամեն տեսակ
աղբի կոյտի մէջ քըռջ էին անում հաւե-
րը, մարդիկ — ո՛չ ոք:

Յոգնած, ջարդած, տանջած հոգևով
ու մարմնով Մարիան ընկաւ դարպասի
մօտի դուռանի վրայ: Մի քանի բօպէից
յետոյ բակից դուրս եկաւ մի ծերունի՝
հագին կապոյտ քաթանից շապիկ և նստեց
Մարիայի մօտ. երկարատեւ լուսթիւնից
յետոյ, ծերունին աչքի տակով նայեց իր
զրացուհուն, և հաւանականար, նկատե-
լով նէրա գունատութիւնը և շփոթութիւ-
նը, հարցրեց իրբե նէրա վիճակով հետա-
քըրքըրոյ:

— Ո՛ւմ ես փնտում, մօրքո՛յր:
— Մի մարդու կ'ուզէի տեսնել, էն էլ
չ' գիտեմ՝ այստեղ է որ, ամօթխածօրէն
պատասխանեց Մարիան: